

Գ Ա Ղ Գ Ո Թ Ա

(Քինոտօթ)

Միսը՝ Գեղեցկի Գողդոթային վրայ խաչուած՝
Երազի փուշերը իր վշտաբեկ գլսին՝
Իր դողդոջուն տառապանքը երկնակապոյտին մէջ
Կ'օրօրէ,
Սէրը՝ դժնդակու ստախօս՝ սոսկալի փերթի մը պէս՝
զանիկա կը բեեռէ:

Խուսափող Անհունին մէջ ամեն ջահ դժգունեցաւ:
Արիւնոտ զոհը՝ իր յօշոտուած կողէն
Ճնշող գիշերին մէջ, տիրօրէն կ'աւանդէ
Իր հոգին՝ Իդէալը՝ որ գերեզման կիշնէ:
Ա՛հ, կողկողագէն, գանահարուած Քրիստոներ,
Մեր արցունքները կոյսերու երկիւղած ծոցին մէջ
չեն ընկներ,
Անողոք Պատրանքը մեղ կը հեղնէ ու կը խածնէ...

Ու, յուսահատօրէն, կապուտցած մարդկութիւնը
Իր տաժանելի ճամբան կը բարձրանայ ու մա-
հուան մէջ,
Կախաղանի մը վրայ կը ցցէ իր սիրտը՝ որ կ'ա-
րիւնի պարապութեան մէջ:

Թարգմ. Տ.